

## ԳՐԱԿԱՆՈՒՅՆԵՐՆ

### “ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՀԱՄԵՍԱՆՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”

#### ՆԵՐԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՃԱՆՔՆԵՐՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, էջ 655

Աճանքեան չի յիշատակեր հետեւալ լեզուները. — 1) Մոնեննո-Ցարոյի լեզուն, 2) Էօրսէֆ-Պուռանույի և 3) Պրալսի բարկորութեան լեզուները, 4) Կուանեցենք:

(1) Մոնեննո-Ցարոյի լեզուն. — Մոնեննո-Ցարոյի, Խոդոսի աւագանին և Հարավայի մէջ կասարուած կարեսը յաշանացորդում ները երեան քրին հախանդկան մշակոյթ մը, որ ծաղկած է Ն. Բ. 4րդ գարու կիսուն. Գիւտսէր մեզի կը փաստեն նաև որ, այդ շրջանէն սկսեալ, սերե յարաբերութիւններ գոյսութիւն ունեցած են Հընդկաստանի հիւսիս-արևմտեան մասի և Միջազետքի միջև։ Մասնաւորաբար արտա-

հողուած են 700է աւելի կնիքներ՝ պայուր անձանօթ գաղափարանիշերու գրութեամբ մը, աղէն ձախ գրուած, երբեմն ալ հակառակ ուղղութեամբ։ Տակաւին չէ լուծուած այս գրաւթիւնը. որոշ նշաններ կը յիշեցնեն կամ նախա-էլամական կամ ձէմտէտանարի սումերական պատկերանշանները, կամ կիպրական կամ կրիտական նշաններ. բայց այս բողոքատութիւններու զանազանութիւնն իսկ մեզ կը ձգէ անկայուն գետնի մը վրայ, այս լեզուի ծագման մասին որոշ եղանակացութեան մը յանգելէ։ Տես J. Marshall, Mohenjo-Daro and the Indus Civilization, 3 հատոր, London, 1931; P. Megriggi, Zur Indus-Schrift (Z. D. M. G., XII, 1933, էջ 198-241); G. R. Hunter, The script of Harappa and Mohenjo-Daro and its connection with other scripts, London, 1934.

(2) Էօրսէֆ-Պուռանույի բարկորոյի լեզուն. — Ձևնձբրիի մօս՝ (Ամանոսի վրայ, Սուրբոյ և Կիլիկիոյ սահմաններուն) էօրտէք-Պուռանույի մէջ գտնուած քարկոթող մը, որ կը թուի Ալլալ Ն. Բ. Գրդ գարէն. Կը կրէ. կրօնական քնոյթ ունեցող տեսարանի մը ներքեւ, բաւական երկար բնագիր մը հնատիպ արամերէն տառերով, որուն մի

այդ տեսակէտին, կ'ընդունի նաև թէ Սելսիուս կը ժխտէ զայն տրամաբանելու փորձով<sup>(63)</sup>, թէն չի բացատրեր թէ ի՞նչպէս Սելսիուս կրնայ ժխտել, այն ալ ստրամաբանելու փորձով։ Բայց իր այլ տեղ ըրած հաստատումը թէ քրիստոնեանները պրոլոր եղը կ'առնեն ոչ իրեւ հաստատում մը որ կը պարունակէ նաև «Ալլըմբրոնելի» բաները (Շանձաւոյշուա)<sup>(64)</sup>, կրնայ յառաջդրած ըլլալ ու նշանակութեամբ թէ Սելսիուս կրնար ժխտել հաստատումը սա պատճուղ թէ անիկա հակասական է քրիստոնեաններու այն հաւատքին՝ բայ որուն Աստուած կարողութիւն չունի «Ալլըմբրոնելի» բաներուն վրայ։ Ալլըմբրոնելի բաները լսելով, անիկա կ'անարկէ այն բաներուն որոնք կը բանարարեն տրամաբանութեան կանոնները, ինչպէս հակասութիւնը, կամ մաթեմաթիքա-կան և երկրաչափական կանոնները։

Մեր իմաստասէրը պիտի նչէ որ այս

առարկութիւնը ճշգրիտ կերպով մէջբերուած է կեզծ-Դիսնիսիուէն՝ երեակայական սէլիմաս կախարդոյի մը անուան տակ (cf. Acts, 13; 8), որ կը գտնէ հակասութիւն մը քրիստոնէական հաւատքին թէ սկսուած ամենակարող էն և Պօղոսի հաստատումին միջև թէ սկսուած չի կրնար ուրանալ ինքինք» (Բ. Տիմ., թ. 13):<sup>(65)</sup>

Թրգմ. Վ. Ա. Գ. H. A. WOLFSON  
և Ա. Ս. Պ. Harvard University

(Մնացեալը յաջորդի՝ 4)

(63) Contra Celsum III, 70. Պատահականորեն, Սելսիուսի հաստատումը յարառութիւն մը կը թուի Յօթամասնեց բնագրի, Յօրի Ասթուածոյ ուղղած Քիումբ զի կառուզ եւ յամենային և տկարանայն ոչ Քեռի (Յօր., նբ. 1) պանտ ծննառու իսպին։

(64) Ibid., V, 23.

(65) De divinis nominibus VIII, 6.

քոնի տողերը միայն ընթեռնելի են: Թէս հոն կը գտնենք կարգ մը արամերէն բառեր (գաղափարանշաններ), բայց լեզուն սեմական չէ: Դժուար է լուծել այս արձանագրութիւնը, որ ձայնաբորուած չէ: *Sbu M. Lidzbarski, Ephem. f. semit. Epigraphik, III, 1915, էջ 192-206; J. Friedrich, Hehitisch, էջ 54 և Kleinas. Sprachdenkm., էջ 38-39.*

3) Պիպոսի հարկորովի լեզուն: — Պիպոսի պեղութեմերը երեսն բրին շատ մը քարկաթողներ, որոն քը թուին ըլլալ ն. Ք. Բ. Հազարամետակի սկիզբէն և կը ծանօթացնեն մեզի կէս մեհենագրական կէս այրուենական նոր գրութեան մը: Այս մեհենագրիներէն ումանք կը լիշեցնեն եզրականեները, ուրիշներ կը նմանին կրիտական գրութեան նշաններուն: Տես *M. Dunand, Syria, XI, 1930, էջ 1; ոսյուն՝ Fouilles de Byblos I, Paris, 1939 և Byblos Grammata, Beyrouth, 1945; Essai de déchiffrement par B. Hrozný, C. R. Acad. Inscr., 1945, էջ 382-385.*

4) Կուանեւերն: — Կուանեները Գանակեան կղզիներու միակ բնակչիներն են, որոնց լեզուն անհետացաւ եւրոպացիներու գալուստէն ուաշ, Ժ. Զ. զարուն կամ աւելի ուշ, տեղի տալով սպաներէնին: Իրբ ու սումասիրութեան տաղզ, կուանչերէնէն կը մեան քանի մը արձանագրութիւններ՝ լիպիական տասերով, և ուրիշներ՝ տակաւին չկարգացուած, ինչպէս նաև բառարանային տառեր՝ փոխանցուած մեզի սպանական հեղինակներու կողմէ: Ժ. Զ. զարէն սկսեալ: Կուանչերէնը կը թուի ըլլալ լիպիոյ-պէրպէրական լեզու մը, նկատի առնելով իր քերականութիւնն ու էական բառացանը: Հաւանական է որ կին բարբառ մը կը ներկայացնէ, տարրեր՝ Արևմտեան Աֆրիկէի բարբառներէն: *Sbu John Ahercromby, A study of the ancient speech of the Canary Islands, Harvard African Studies I, Cambridge (Միացիւ Նահանգներ), 1917; Leonardo Torriani, Die Kanarischen Inseln und ihre Urbewohner, Leipzig, 1940, էջ 247-310; A. Meillet և M. Cohen, L. M., էջ 164-219.*

Լեզուներու վիճակագրութիւնը եւ դասակարգումը: — Լեզուն կը ներկայացնէ

բարդ և յարտփոփոխ գրութիւն մը: Դժուար է որոշել թէ ո՞ւր կը սկսի լեզուն և ո՞ւր կը վերջանայ, ո՞ւր կը գտնուի կին լեզուի և նոր լիզուի սահմանագիծը, ի՞նչ է լեզուներու, բարբառներու և ենթաբարբառներու սահմանագիծը: Լեզու ըսելով կը հասկնանք ընդհանրապէս այն սահմանը, ուր երկու սկզբ այնքան տարրեր կը խօսին իրարմէ որ զիրար չեն հասկնար: Բայց զիրար բոլորովին հասկնալէն մինչև բոլորովին չհասկնալը կան բազմաթիւ վիճակներ, որոնց իւրաքանչիւրին չափազիտական նշցրիտ գրութիւնը որոշելը զժուարէ: Արդ, լեզու և բարբառ, մանաւանդ բարբառ և ենթաբարբառ յարաբերական բառերն են սակածուած են միայն ժամանակաւոր յարմարութեան համար: Կարելի է անոնց թիւը անհունապէս մեծցնել կամ, ընդհանապակը, փոքրացնել, նկատի առած թէ ի՞նչ չափանիշ կը գործածենք: Ապա, Անառանան կը քննադատէ լեզուներու զասակարգման մարդաբանական, կենսաբանական, աշխարհագրական տեսակէնները և լաւագոյնը կը գտնէ աւանդական ծննդաբանկան գասակիրգման տեսակէտը: Բայց արդի պաշտօնաւոր կառուցանողական լեզուարանութիւնը չելլաբ կը զնէ առաւելաբար լեզուներու կառուցանողական գասակարգման վրայ: Այս գասակարգումը կը պայմանաւորուի լեզուի իւրայատուկ ըմբռանումէ մը, որով իւրաքանչիւր լեզու իւրայսուկ կառուցանուկ մը ունի, իւրայսուկ դրութիւն մը: Լեզուի այս գրութեանական մերձեցուով, լեզուները կը գառաւորեն համաձայն իրենց կառուցանուկներին, անկատ իրենց ծննդաբանական խնամութիւններէն:

Լեզուարեանիթեներու բնուրուումը: — Լեզուարեանիթեները բնորոշելու համար անհրաժեշտ է լեզուներու միջի քերականական յօրինուած քի նմանութիւններ իրեւան քերել, ինչպէս հոլովական և բայշական վերջաւորութիւնները, խոնարհման ձեւ և այնպիսի տարրեր՝ որոնք չափազանց հազուագիւտորէն կրնան լեզուի վեզու փոխանցուիլ: Ակներն են մանաւանդ զանազան անկանոնութիւնները և քերականական փոքրիկ մանրամասնութիւնները, որոնք գնաւական գեր ունին լեզուներու ցեղակցու-

թիւնը յայտնաբերելու համար և որոնք պատճեկանութեան արդիւնք չեն կրնար ըլլալ, ինչպէս հայերէնի մէջ կատարեալիք կրկնուած արախ ձեզ, կատարեալիք Գ. գէմքիք վրայ աւելցուած և մասնիկը ետք, ենաց և այլն: Արդարեն, հայերէնը քերականական ակնիրախ նմանութիւններ ունի հնդկրոպական լեզուներու հետ և Անձառեան իրաւացիօթօն կը պաշտպանէ հայերէնի հնդկրոպական հանգամանքը և կը քննազատէ անոնք՝ որոնք հայերէնը կոփասսան լեզու կը նկատէին, ցեղակից վրացերէնին: Անձառեան, յինով քերականական ամուր տուեալներու, կը մերժէ այդպիսի մակերեսային գասաւորութեր:

Նախալիքուներու վերականգնումը. — Ներկայիս, իւրաքանչիւր լեզուալընտանիքէ կիելքանի են ենթարարառաներ, բարբառներ և նոր լեզուներ. մեռած, սակայն զիրքերու մէջ կինդանի են զանազան մայր լեզուներ. իսկ նախամայր լեզուն զիրուած է գործածութենէ և լեզուարանութեան նպատակներէն մէջ նախամայր լեզուն կամ նախալիքուն վերականներ, կիցուարանութիւնը այս նպատակին հասնելու համար կը գործադրիք համեմատական մերօք: թէ բառ մը նոյն կամ նման ձեւերով կը գտնուի լեզուալընտանիքի մը պատականու զանազան լեզուներու մէջ միանկամայն, կինդապրուի որ այդ բառը գոյութիւն ունէր նաև նոյն լեզուարանութիւնը նախամայր լեզուի մէջ: Այսպէս, մայր բառը կը գտնուի սանսկրիներէնի մէջ՝ matár, յունարէնի մէջ՝ μήτηρ, լատիներէնի մէջ՝ mater, հին սլաւերէնի մէջ՝ маті, կին բարձր գերմաններէնի մէջ՝ muoter, հայերէնի մէջ՝ մայր ձեռով: Այս բոլորը իրարու հետ նոյն կամ նման են, ուստի կը հետեւ որ հնդկրոպական նախալիքուն մէջ ալ կար նման ձեռով և մայրը նշանակութեամբ բառ մը: Բայց չի բաւեր հասկնալ թէ այսինչ նախալիքուն մէջ այսինչ նշանակութեամբ բառ բառ մը գոյութիւն ունէր. պէտք է որոշել նաև թէ այդ բառը այդ նախալիքունի մէջ ի՞նչ ձեւ ունէր. ուրիշ խօսքով, պէտք է վերականգնել նախալիքունի բառաւելք և այդ, կարելիութեան սահմանին մէջ, ճիշդ ձեռով: Ասիկա իրագործելու համար, պէտք է գտնել նախամայր լեզուներէնի մէջ:

մավատասխանաւուութիւնները իւրաքանչիւր լեզուարանութիւր պատկանող զանազան լեզուներուն միջն, ապա, ձայնաբառանութեան տուեալներու կիման վրայ, եղաքականել անոնցմէ թէ ի՞նչ պէտք է ըլլար ուրեմն նոյն ձայնի արտադրիչը կամ սկզբնական ձեւը համապատասխան նախամայր լեզուի մէջ: Իւրաքանչիւր բառի բուլոր ձայներու նախամայր արտադրիչներու գումարը կ'ըլլայ վերտականգնեալ նախալիքուներուն ձեզ: Այսպէս, սանսկրիտերէն մատէ = յունարէն բնդր = լատիներէն մատը = հին սլաւուներէն մալի = հին բարձր գերմաններէն մուոտեր = հայերէն մայր. այս բազգատութենէն կրնանք հետացնել որ հնդկրոպական նախամայր լեզունին մէջ սմայր բառի նախամայրն էր մ: Զանազան լեզուներու նախամայրն համապատասխանաւութիւնները կազմելու ժամանակ, կարեոր է ճշգել նաև համարանութեամբ յառաջացած ձեները և լսու այնի կատարել նախաճեկներու վերականգնումը: Այս առընչութեամբ, հնդկրոպական լեզուներու բազգատութիւնը կազմուած է լաւագոյն ձեռով և անոր սկզբունքներն են որոնք իրեն օրինակ կը ծառայէն ուրիշ լեզուալընտանիքներու բաղդատական քերականութիւնները կազմելու համար: Նախալիքուները շատ կին լեզուներ են, բայց ոչ նախամայր, որոնք մայր լեզուներու հետ ունին ճիշդ այն համեմատութիւնը, ինչ որ գրարարը ունի աշխարհաբարի կամ լատիներէնը՝ ֆրանսերէնի հետ:

Ընդհանուր նախալիքուն. — Լեզուարաններէն ունանք ջանացած են լեզուալընտանիքներու թիւք աւելի նուազեցնել, այսինքն այս կամ այն լեզուալընտանիքը միացնելով ուրիշի մը հետ, զանոնք յառաջացած նկատել մէկ հասարակաց նախալիքունի մը: Փոքեր եղած են հնդկրոպական նշտանիքը միացնելու սեմականի, էսկիմուներու լեզուի, գրեկերէնի և ուկրո-ֆիննական ճիշդի հետ. սեմականը՝ քամեանի հետ. հասարակաց հնդկրոպական, սեմական և քամեան ընտանիքը մը կազմել, միացնել կովկասեան բոլոր լեզուները, էգրիսուկերէնը, պասկերէնը, սումերէնը, փրիմիերէնը, եգիպտերէնը և այլն: Ասկայն այս բոլոր ձեռնարկները վերջնական չեն:

## ՔԵՆԹԸՐՊԸՐԻՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ԵԽ ՀԱՄԱՅՆ ԱՆԳԼԻԱՇ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՊԵՏ

## ԴՈԿՏ. ԱՐՔԸՐ ՌԵՄԶԻԻ

ԳԱՅԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ ՔԵՆԹԸՐՊԸՐԻՒ ՄԷՋ



Երեքշաբթի, 27 օւնիս 1961ի կ. զ. ժամը 2.30ին, Քենթըրպըրի Աթոռանիոտ Մայր Տաճարին մէջ տղի ունեցաւ Համայնքալոյն Եկեղեցւոյ պետ և Քենթըրպըրի Արքեպիսկոպոս Նոկտոր ԱԹԸՐԸ ՄԱՅԹԸԼ Մէլ Զիթ Ուհակալութեան հանգիստուր արարողութիւնը. ի ներկայութեան քրիստոնեայ բարձրաստիճան հոգեւորականներու (բացի Հոգվիթական Կաթոլիկ Եկեղեցին), պիտական բարձր անձնաւորութեանց և բազմակազմ հաւատացեալիներու։

Անգլիան Եկեղեցւոյ ներքին թիմակալ եպիսկոպոսներէն զատ, թիւով աւելի քան յիսուն, փութացած էին նաև երուսաղէմի Արքեպիսկոպոսը, նիւ Եորքի, Պոպնէսի, Յորգանանի և Սուտանի եպիսկոպոսները։ Կ. Պոլսոյ Տիեզերական Պատրիարքութիւնը կը ներկայացնէր Թիւատիրի մետրապոլիտը, Աղեքսանդրոյ Թոխ Պատրիարքութիւնը՝ Կարկադինի Եպիսկոպոսը, Շումանիոյ Եկեղեցին՝ Մոլտովիոյ Արքեպիսկոպոսը, Մոսկուայի պատրիարքութիւնը՝ Պոգոլսկի Արքեպիսկոպոսը, Յունաստանի Ուզգաֆատ Եկեղեցին՝ Հոգոսով Եպիսկոպոսը, նաև Անտիոքի Պատրիարքութիւնն ու Պուլկարիոյ Եկեղեցին ունիէն իրենց պաշտօնական ներկայացուցիչները։ Յանուն Ամենայն Հայոց Կաթոլիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Վագէէն Ա. ի., Հայց. Առաքելական Եկեղեցին կը ներկայացնէր Անգլիոյ

Բազմատութիւնները կատարուած են առանց դրույթեան և առաւելաբար կերպոնացած են բառամթերքի վրայ, ինչ որ վճական չէ։ Քերականական մասը, որ կրթականն է, նկատի չէ առնուած։

ԱՆՈՒԽԱԱԱՆ ՎՐԴ. ԶԼԶԱՆԵԱՆ

(Վերց՝ 19)

Հայրապետական Պատուիրակ Փերը. Տ. Պակ Եպո. Խաւայիան, որ եպիսկոպոսական զգեստաւորութով ներկայ եղաւ օրուան արարողութեան։ Նորին Արքապնութեան կ'ընկերանար Հոգը։ Տ. Զաւէն Վրդ. Արքումաննեան։

Առաւտօնիան ժամը 11.30ին, հրաւիրեալները յատուկ չոգեկառքով մը մեկնեցն Լոնտոնէն գէպի Քենթըրպըրի և ժամը 1.30ին կ. զ. առաջնորդուցան տեղւոյն Աթոռանիոտ Մայր Տաճարը։ Ուրախութիւն էր աեսնել ատիկեցեական խումբը եկեղեցականներու, եկած ատրբեր ազգութիւններէ, տարրեր կեղեցիներէ և տարրեր յարանուններու թիւնեներէ և հաւաքուած Քրիստոսի միութեան մէջ։ Բոլորն ալ հրճուանեած քով հանդիսաւոր այս օրուան մէջ անզամ մը ևս պիտի հաստատէին թիւնուննեայ Եկեղեցուց միութեան կարիքը, մասամբ ցըրուած և մէծ մասամբ կորուած իր անդամներուն միջէ։ 1205էն ի վեր 750 տարուան պատութիւն ունեցող Ս. Օգոստինոսի գաւին վրայ եկած էր բազմելու Քենթըրպըրի 100րդ զահակալը, 56ամեայ Արքեպիսկոպոս Արթըր Մայքըլ Մէլզի, իր պաշտօնի մետրապոլիտական իրաւունքներովը, իշխանութեամբն ու առանձնաշնորհումներով։

\* \*

Երբ արդէն Անգլիացի և օտար հոգեւորականները յատուկ թափօրով առաջնորդուած էին Մայր Տաճարի զոյզ գաներուն մէջ իրենց տեղերը գրաւելու, մասնաւոր թափօր մը՝ բաղկացած Բիթանական պետական բարձրաստիճան անձնաւորութիւններու, յատկապէ Անգլիոյ Պագանիին լիազօր ներկայացուցիչներն, մասաք գործեց Մայր Տաճարն ներս, որուն յաջործեց Քենթըրպըրի եկեղեցական լրիւ անձնակազմը և աթոռակալ Արքեպիսկոպոսը։ Տաճարի արևմտեան գուռին առջև նորին Արքապնութիւնը դիմաւորուեցաւ փողահարութեամբ և թիրկանարութեամբ, օրէմ ետք Քենթըրպըրի վերատեսուչ Նոկտոր Հիւլէթ ծոնսըն Արքեպիսկոպոսին յանձնեց Հոգուկան գաւազանը<sup>(\*)</sup> բսելով։ —

(\*) Քենթըրպըրի Աթոռը երբ թափուր է, Մայր Տաճարի Վերատեսուչն ու միաբանութիւնը